

Բայց Պատրիարք մը միթէ կրնա՞յ հանգ-  
չիլ, երբ գաւառներէ կ'անցնի, Պատրիարք ու  
ու Պատրիարքի երես չտեսնող մարդոց մէջէ  
և տեղերէ, որ անոր կարօտը կը քաշեն, տա-  
րապայման հաւատքով մը անոր վրայ՝ թէ ան  
իրենց վրկիչն է, բժիշկն է, իրենց ծով ցաւե-  
րը փարատել գիտէ ու կարող է: Մեծ ու  
պզտիկ դայն տեսնել, անոր այցելել կ'ուզեն,  
բան մը ըսել, բան մը յայտնել անոր: Բայց  
ո՞վ պատահութիւն կու տայ և ո՞վ պատահու-  
թիւն գտնել կրնայ: Հաղիւ պաշտօնական մար-  
դեր ու մարմիններ մէյմէկ պահ կրնան իր  
ատջէը կլել: Ու ցաւոտ, վիրաւոր ժողովուր-  
դը զրկուած կը մնայ, դուցէ թէ յուսախար  
և յուսահատ:

Գրեթէ ամէնէն ատաջ իր քով կ'ընդունուի  
Մուշի պատգամաւորութիւնը՝ Ներսէս Եպիսկո-  
պոսի առաջնորդութեամբ: Գրեթէ անմիջապէս  
անոնց ետեւէն կը հաննի Ռուս հիւպատոս  
Մր. Շերքով իր թարգմանին հետ, ու պերճ  
ու սահուն Ֆրանսերէնով մը յանուն Ռուս  
կառավարութեան բարիգալուտ կը մաղթէ,  
ոտքի վրայ և շատ չնորհալիօրէն: Կ'առաջար-  
կէ ապա թարգմանին թարգմանել ուղերձը:  
Սակայն Պատրիարք հայրը, որ քաջ Ֆրանսե-  
րէն գիտէ, չնորհակալ կ'ըլլայ և կ'զգացնէ  
թէ թարգմանութիւն հարկ չէ: Հիւպատոսը,  
ի մէջ այլոց, կը հարցնէ անոր իր տպաւորու-  
թիւնը իր ճամբաներուն և անոնց վրայ  
ինկած տեղերուն վրայ, և Պատրիարք Հայրը  
շատ սուր ու նշանակալից դիտողութիւն մը  
կ'ընէ. «Գաւառներու մէջ քիչ ու շատ կա-  
ռավարութեան հոտ կու գայ, բայց կեղքոնին  
մէջ, — ակնարկելով Պիթլիսի և հոն գտած  
ընդունելութեան, — կառավարութիւն բնաւ  
չկայ, կ'երևի: Ա՛լ որոշ էր թէ որչափ Հայ  
ժողովուրդին, նոյնչափ իր պետին վրայ ցա-  
ւազին եղած էր այդ տպաւորութիւնը: Սա-  
կայն Պատրիարք Հայրը այդ տպաւորութիւնը  
մեղմացնելու կողմը դրաւ ինքզինք, ինչպէս  
շատ զեղեցիօրէն ցուցուց իր երկուշարթի իրի-  
կուան քարոզին մէջ ալ:

Պատրիարք Հայրը իր քարոզին բնաբան  
առաւ Գրիստոսի խաչէն արտասանած ներու-  
ղութեան խօսքը. «Հայր, թող դոցա, զի ոչ  
զիտան զինչ աննն:» Յուցուց թէ Աստուծոյ  
Որդին այս խօսքն ըսաւ մարդոց որդիներէն

զժնգափօրէն չարչարուելու տտեն, շեշտեց ան-  
յիշաչարութեան և ներողամտութեան ոգին  
պէտքը, յորդորեց տարբեր ազգութեանց հեա  
սիրով և համերաշխութեամբ ապրել, զպրոց-  
ներու հոգ տանիլ, իրար սիրել և իրարու գոր-  
ծակցիլ և այլն: Գաղթականութեան մասին  
խօսելով ըսաւ.

«Մի գաղթէք, մի պարպէք. ձեր երկիրը,  
քիչ մ'ալ՝ և միայն քիչ մը սպասեցէք, միայն  
քանի մը ամիսներով քան տարիներով՝ և, ես  
գրեթէ ձեզ կը վստահացնեմ, հանգիստ պիտի  
գտնէք:» Այսպէս և այսքան յուսադրիչ եղան  
միշտ Սրբազան Հօր խօսքերը, ուր որ առիթն  
ունեցաւ ժողովրդին խօսելու: Իսկ լսողնե-  
րէն ամէնուն խոր հառաչանքն ու մաղթանքն  
էր որ Աստուած կար ու կարողութիւն տայ  
անոր իր տուած յոյսերը իրագործելու և պան-  
ծալի ու անմահ Պատրիարքը գտնալու:

(Շարունակութիւնը յաջորդով)



### Հ Ա Յ Կ Ե Ա Ն Ք Ը

Հ. ՄԱՍԻՍԿՈՆԵՍ

Մեծ տօնին հանդէսները տեղի ունեցան  
անօրինակ խանդավառութեամբ, սակայն ո՛չ  
օրինակելի կարգապահութեամբ: Այսպիսի մեծ  
տօնախմբութիւններ այնքան հազուադէպ կն  
ազգերու կեանքին մէջ, որ կարելի չէ անոնց  
օգուտներուն և վնասներուն մասին խորհրդա-  
ծութիւններ չընել նոյնիսկ հանդէսներէն ետքը:  
Մեր նախորդ յօդուածներէն մէկուն մէջ շեշ-  
տած էինք թէ այսպիսի մեծ յոբելեան մը ար-  
ժանավայել կիրպով տօնելու համար անհրա-  
ժեշտ էր լրջօրէն պատրաստուիլ: Մանաւանդ  
արդի պարագաներու մէջ քաղաքակրթական  
այսքան կարեւոր տօնախմբութիւն մը պէտք  
էր քաղաքակիրթ ազգի մը վայել պատշաճու-  
թեամբ և վայելչութեամբ կատարուէր:

Այսպիսի մեծ յոբելեաններ սովորաբար, և  
մանաւանդ մեր պայմաններուն մէջ, կրկնակ  
նպատակով կը տօնուին: Այս նպատակներէն  
առաջինը արտաքին է, այսինքն օտար ազգե-  
րուն, այսինքն մեր Օսմ. այլ տարրերուն և  
Եւրոպացիներուն ցուցնել թէ մենք 15 դարե-  
րէ ի վեր մարդկային քաղաքակրթութիւն  
հետապնդող ժողովուրդ մը եղած ենք: Յո-  
բելեանին երկրորդ նպատակը պիտի ըլլար,

այս մեծ տօնին առթիւ Հայ անցեալին դիտակցութիւնը զօրացնել ժողովուրդին մէջ և այս առթիւ բարեգործական գոհողութեանց զրդել զայն :

Ներկայ պարագաներու մէջ մեր երախտագիտութիւնը Հայ տառերու հնարիչներուն հանդէպ ասկից աւելի պատշաճ ձեւով չպիտի կարենայինք տօնել : Գծախտարար մեծ տօնին հանդէսները վայելուչ չուքով չէին պատրաստուած : Մենք կը փափաքէինք որ հանդէսներուն ներկայ եղող բոլոր օտարազգիները Եւրոպական կանոնաւորութեան և վայելուծութեան տպաւորութեան տակ մեկնէին :

Նախ կարելի չէր Պոլսոյ ամբողջ ժողովուրդը Մայր Եկեղեցին սեղաւորցնել : Կարգադիր Յանձնախումբին անդամները զայս առաջունէ պէտք էր գիտնային : Մայր Եկեղեցիի մէջ մի միայն օտար և մերազգի պաշտօնական անձեր և հրաւիրեալներ պէտք էր ընդունիլ և ամենախիստ կարգապահութիւն պահպանել : Սակայն երբ դեսպանները վերջին օր հեռագրով հրուէր ստանան և Եւրոպական թերթերու ներկայացուցիչներուն զրկուած հրաւիրագրերը իրենց հասցէին չհասնին , չատ ընական է թէ այսքան անհոգութեամբ սկսած դործ մը մեծավայելուչ հանդէս մը ըլլալու յաւակնութիւնը չէր կրնար ունենալ : Նոյնիսկ եկեղեցիի մէջ կիրակի պէտք եղած կանոնաւորութիւնը չպահուեցաւ : Հ. Կոմիտասի խումբին և Պ. Շահմուրատեանի հիանալի եկեղեցական երգեցողութիւնը ամբողջային ժխտող մը կ'ընդհատուէր շարունակ :

Մեր կարծիքով պէտք էր այդ օրը բոլոր Հայ պաշտօնական մարմիններու , ընկերակցութեանց , հաստատութեանց և այլն ներկայացուցիչները պաշտօնական ինքնայատուկ տարազներով ներկայանային հանդէսներուն : Արտաքին փայլն ու կարգապահութիւնը շատ աւելի պիտի ազդէին ներկայ օտարականներուն վրայ քան այն քանի մը խօսքերը , որ Երուսաղէմատան շատ նեղ սրահներուն մէջ արտասանուեցան : Մեսրոպ-Սահակեան տառերու դիւտին առթիւ հանդէսներէն աւելի , որոնք այժմ անցան գացին , զրական արդիւնքի պէտք ունինք :

Թուրքիոյ մէջ հաւաքուած զրամական գումարը դեռ շատ աննշան է : Գարոցական ֆոնֆին

համար պէտք է ամէն Հայ պարտաւորիչ կերպով իր լուծման տայ : Բայց այս նպատար պէտք է ձեւի մը վերածել : Հայերս թերեւս ոչ մէկ հիմնարկութեան համար այնքան դրամի պէտք ունինք որքան մեր գարոցներուն . համար , որոնց հասոյթները շատ աննշան են : Ասկից զատ , եթէ կ'ուզենք հիմնովին բարեփոխել մեր կրթական կազմակերպութիւնը և արդիակալացնել զայն , պէտք է որ կրթական նախարարութեան նման բան մը կազմակերպենք : Մեր Ուսումնական Խորհուրդը պէտք է անհրաժեշտաբար իր տրամադրութեան տակ խոչոր գումար մը ունենայ : Եթէ պետութիւնը յօժարէր մեր գարոցներուն յատկացուած գումարը ուղղակի Ուսումնական Խորհրդոյ տրամադրութեան տակ դնել , անմիջապէս կարելի էր սկսիլ այս կազմակերպութեան : Անհրաժեշտ է որ մեր բոլոր գարոցներուն պիտձէն Ուսումնական Խորհուրդէն կախում ունենայ : Այս նպատակին իրագործման համար պէտք չէ ջանք խնայել : Դրամական բաւարար միջոցներով օժտուած Ուսումնական Խորհուրդ մը միայն կրնայ պէտք եղած բարեկարգութիւնը ներմուծել մեր գարոցական կազմակերպութեան մէջ և անհրաժեշտ բարեփոխումները ի գլուխ հանել :

Քանի որ գարոցական խնդիրը միշտ այժմէական հարց մըն է մեզի համար , պէտք է վերջապէս լուրջ քայլեր տուննք այդ տեսակէտով պէտք եղած բարեփոխութիւնը ներմուծելու համար :

### ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

#### Ն Ե Ր Ք Ի Ն

Պաշարման վիճակի գործողութեան ըստ առաջնոյն Ա. Զօրաբաժնի հրամանատարութեան վերադարձուեցան և ձէմալ պէյ նոյն զօրաբաժնի փոխ հրամանատար կարգուեցաւ : Այլեւս ջնջուած է Պոլսոյ Զին . հրամանատարութիւնը :

Ներքին գործերու նախարարը երեք ձևով ընտրական սեղեկագիր զրկած է գաւառները և հրամայած է կանոնաւորապէս կատարել Երեսփ . ընտրութիւնները և արդիւնքը նշանակել այդ տեղեկագիրներուն վրայ :